

Ստորայնովքս այս սուղ աւուրբքըս թըշուառ :
 Ղու ընդ հանուր ծնանիս, պահես անդադար,
 Խորշի եղծուլ որում հաստեւն իցէ կար .
 Ղիտակ բազկիդ ու՛նդ բարութիւնդ անկասկած՝
 Լնմահու թեան մընամ աւուրն ես անանց :
 Օրը զիս մահունն ունին ըստուերք տըխրագէմ,
 Թափանց ընդ մութն հոգւովս ըզտիւ նըշմարեմ .
 Լըդ ինձ վերջին է ոտնափոխ գալ առ քեզ,
 Ղա առագաստ անկեալ ընդ մէջ ՚ի քո տես :
 Տէր, ՚ի կարճոյ հասցէ ինձ ժամն ըղձալի .
 Խակ անքընին թէ ըստ գազտնեացդ յերկարի,
 Լուր ՚ի բարձանց կարեացս ըղձայն և զաղերս,
 Որ զտիեզերս և զգոյզն հիւլէ դու խնամես .
 Լըցո՛ ըզպէտս իմ պարգևօք քոց բարեաց,
 Օ հոգիս յուսով և ըզմարմինս իմ ՚ի հաց .
 Համենազօր աչացդ ՚ի շող ջեռո՛ յիս
 Ի զգայութեանցս իմ մըթագնեալ ըզհոգիս .
 Եւ իբր արև որ զցօղ ծըծէ վաղորդայն՝
 Ի ծոց քոյին ընկլո զխորհուրդս յաւիտեան :

ԼԱՄԱՐԴԻՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊՕԼՍՈՅ



(Տես երես 206)

Լն ատեն Փիլիպպոս Պերինթեայ վրայ քաղեց, բայց չի կրցաւ անոր ալ տիրել, վասն զի բիւզանդացիք շուտով մը օգնութիւն խաւրեցին : Փիլիպպոս տեսնալով որ առանց բանակին մեծ մասը կորսնցընելու պիտի չկարենայ քաղաքը առնել, պաշարումը վերուց, և սկսաւ Սարմարայի քանի մը քաղաքներուն տիրել ու Բիւզանդիոյ շրջակայքը արըշտկել : Ներակոյտն ու ժողովուրդը՝ Լոն ճարտասանը Լթէնք խաւրեցին որ երթայ օգնութիւն խնդրէ, վասն զի իրարու բարեկամ էին, Պլուտարքոս՝ Փիլիպպոսի վարքին մէջ աս ճարտասանին համար կ'ըսէ թէ, թերևս

միայն իր հանձարովը կրցաւ այս բանս յաջողցընել . ասիկայ կարձահասակ, լայնափոր ու բարակ սրունքներով մարդ մըն էր, անանկ որ երբոր ատենը ելաւ որ խօսի, ամէնքն սկսան ինտալ . բայց ինքը առանց խռովելու « Լթէնացիք, ըսաւ, թէ որ կինս տեսնալու ըլլայիք, աւելի պիտի ինտայիք . վասն զի ինքը ինձմէ աւելի պզտիկ է . բայց և այնպէս թէ որ իրարու չմիաբանինք, Բիւզանդիոն չի կրնար զմեզ նուաճել », :
 Լթէնացիք արդէն Փիլիպպոսի թըշնամացած ըլլալով և ուզելով իր ամբարտաւանութիւր սանձել, քառասուն նաւ խաւրեցին, Բարէսի առաջնորդութեամբ, որ շիտակ Բիւզանդիոն գնաց և Բաղկեդոնիոյ դիմացը Սակեդոնացւոց նաւատորմին հանդիպելով, զանոնք պատերազմի գրգռեց : Լմինիաս՝ Փիլիպպոսի ծովակալը յանձն առաւ պատերազմը, և Լթէնացւոց յաղթելով, քանի մը հատ ալ գերի բռնեց : Փիլիպպոս աս յաղթութեանս վրայ սիրտ առ

նելով, եկաւ Ռիւզանդիոնը պաշարեց, և ուզեց սաստիկ մութ գիշեր մը քաղաքացւոց վրայ յարձըկիլ: Սակեդոնացիք խրամներն անցնելով, սանդուխնին դրած ու ումանք ինչուան պարսպին վըրայ ալ ելեր էին. մէյմըն ալ շները՝ զորոնք Ռթենացիք դրեր էին բազմութեամբ, որ եթէ գիշեր ատեն յարձակմունք մը ըլլայ՝ պահապաններուն իմացընեն, սկսան այնպէս մը հաչել որ մէկէն յառաջապահ զօրքերն արթնցան. Ռիւզանդացիք ալ մէկէն վազեցին որ զիրենք վաճառեն. սկզբան գիշերուան մթութեանը պատճառաւ չի կրցան բան մը ընել, բայց յանկարծ հիւսիսային արշալոյս մը ծագելով, մէկէն վազեցին թշնամւոյն վրայ, և ստիպեցին զիրենք ետ քաշուելու:

Ռիւզանդացիք այս երևոյթս Ռիւտեայ աստուածուհւոյն առանձին խնամքովը եղած բան մը սեպեցին, որ իրենց խնամակալ դիցուհին էր, և մասնաւոր յարգութեամբ կը մեծարէին զինքը: Սոփորի եզերքները իրեն արձան մը կանգնեցին, որուն դիմացը գիշեր ցօրեկ կանթեղ մը կը վառէր. վերջը արծաթէ ու ոսկիէ ստակներնուն վրայ կիսալուսին մը դրին: Հին միտալ հաւաքողներու շատին քով այս Ռիւզանդացւոց գրամէն կը գտնուի, որոնց վրայ կիսալուսին և պզտի աստղ մը փորած է:

Փիլիպպոս սկսաւ աւելի բռնական կերպերով քաղաքը նեղը խօթել, և հաւանականաբար տիրած ալ կ'ըլլար թէ որ Ռթենացիք նորէն օգնութիւն խաւրած չըլլային: () Գնութեան եկող զինուորաց հրամանատարը Փոկիոնն էր: Ռիւզանդացւոց ծանրութիւն ըլլալ, ուզեց քաղքէն գուրս բանակը դնել, բայց իրենք չթողուցին, ու ստիպեցին որ զօրքովը ներս մանէ, և ինչպէս որ Պլուտարքոս կ'ըսէ, այս բրածնուն վրայ չի զղջացին, վասն զի Ռթենացիք այնպիսի զգուշաւոր կերպ մը բանեցուցին որ իրենց քաջութեանը հաւասար համբաւ թողուցին:

Վը պատմեն թէ Փիլիպպոս՝ քաղքին տիրելէն յուսահատելով սկսաւ Ռիւ-

զանդացւոց վրայ սէր ցուցընել. ուզեց նաև նոյն միջոցուան Սևոն իշխանին հետ խօսակցիլ: «Տէր, ըսաւ Սևոն, ինչ պատճառաւ եկար Ռիւզանդիոնը առնելու. ինչո՞ւ համար այնպիսի ժողովրդեան դէմ պատերազմ բացիր որ քեզի չարիք մը չէր ըրած», — Ռիւզանդիոյ դիրքը, պատասխանեց Սակեդոնացին, իմ խորհուրդներուս խիստ յարմար էր. ուրիշ կողմանէ միշտ Ռիւզանդացիքը սիրած եմ, և միշտ պիտի ջանամ զիրենք ինծի բարեկամացնելու», — Սևոն՝ աչքերը քաղքին վրայ շտկուած մեքենաներուն վրայ դարձընելով, «Տէր, ըսաւ, դուն կ'ուզես քու բարեկամացդ նոր տեսակ հանդէսներ ընել», — Փիլիպպոս ալ պատասխան տուաւ, թէ «Ռթենացւոց մեքենաները այսօր վերցնել պիտի տամ. և կ'աղաչեմ որ Ռիւզանդացւոց հասկըցնես թէ իմ ամէն ըրածս Յունաստանի հասարակաց բարւոյն համար էր միայն»,:

Փիլիպպոս քանի մը օրէն վերջը պաշարումը վերուց, և Փոկիոնն ալ ՚ի ձայն աղաղակի ժողովրդեան քաղքէն ելաւ: Բոլոր իր իմաստութեամբը Ռիւզանդանդացւոց շիթութիւնները խաղաղեց, որոնք ՚ի սկզբան վրան ամենեւին չէին վստահանար: Ղեմմութենէս իր Ռիւզանդացիք միայն կարօտութենէ ստիպուած Ռթենացւոց օգնութեանը դիմեցին:

Բայց Ռիւզանդացիք ու Պերինթացիք, հրովարտակով մը Ռթենացւոց երախտագիտութիւնին ցուցրցին, որ Ղեմմութենէսի՝ Ղտեսիփոնի համար գրած ճառին մէջ կայ, և հոս ալ թարգմանութիւնը կը գնենք:

«Սոփորոնեան Ղամագետէս իշխանին ժամանակը, ճարտարախօսը ծերակուտէն խօսելու հրաման առնելով, ասանկ ըսաւ ժողովելոց դիմացը: — Տեսնալով որ Ռթենացիք հաստատուն կերպով Պերինթացւոց հետ մտերմութեամբ կ'երթան, և այս մտերմութիւնը յայտնապէս ցուցընելով, ան միջոցին՝ որ Փիլիպպոս մեր պարիսպներն

կը ծեծէր, դաշտերն իս կ'այրէր . և ուրովհետև այսպիսի շփոթութեան միջոցը, այս բարեւէր ժողովուրդը մեզի հարիւր քսան նաև օգնութիւն իրկեց, հանդերձ պաշարով, զէնքով ու զօրքով, որովք մեծագոյն վտանգներէ խալըսեցանք, և վերջապէս նորէն մեր խաղաղական իշխանութիւնը, օրէնքները և գերեզմանները կրրցանք ստանալ, անոր համար Ռիւզանդացիք ու Պերինթացիք ազատութիւն կու տան Ռիւզանացոց որ կարենան իրենց իշխանութեանը տակ եղած տեղերը բնակութիւն հաստատել, խնամենալ, կալուածներ ստանալ, և քաղաքացւոց ամէն արտօնութիւններն ունենալ . ասկէց զատ ծերակուտին ու ժողովրդեան ժողովքներուն մէջ, իշխանին քով իրենց մասնաւոր տեղ կը շնորհեն . նոյնպէս նաև Ռիւզանացոց մէջ ո՛ր ուզենայ քաղաք մը հաստատուիլ, տերութեան որ և իցէ հարկերէն և ուրիշ պարտքերէն ազատ ըլլայ . վերջը՝ նաև հանգստին մէջ իրենք հատ տասնըվեց կանգուն բարձրութեամբ արձաններ կանգնուին, որոնք Ռիւզանդացոց Ռիւզանացիքը սլըսակելը ներկայացընեն: Իսթմեան, Վեմեան, Սիւմիլիական ու Պիւթեան խաղերուն ալ ընծաներ խաւրուին, և հանդիսին մէջ կարգացուի ան հրովարտակը՝ որով որ իրենք Ռիւզանացոց սլըսակ մը շնորհեցին, և այս հանգէսով իմանան Յոյնք Ռիւզանացոց մեծասրբութիւնը, ու միանգամայն Ռիւզանացոց ու Պերինթացոց երախտագիտութիւնը 77:

Բայց Ռիւզանդացիք այն միջոցին բարրովին թուրութեան ձեռք զարկին: Ռիւզանէոս և Ալիէնոս, որ երկուքն ալ անուանի պատմագիրներ են, կ'ըսեն թէ Փիլիպպոսի Ռիւզանդիոնը պաշարելու միջոցը, քաղքին գլխաւորը Անոնիդէս՝ ստիպուեցաւ պարիսպներուն քովը գինետուններ հաստատել, որպէս զի կարենայ գինեմով ժողովուրդը հանդարտ բանել: Անոն Ռիւզանդացոց զօրավարը այս նշանաւոր պաշարմանս վրայ մանրամասն գրելով եօթը հատոր բան

շարադրած էր . բայց այս գրուածքը կորսուած է . միայն Յոյն մատենագրաց մէջ քանի մը հատուած կը գտնուի:

Նոյնպէս Ռիւզանդիոյ քանի մը իշխանաց վրայ կը խօսին, Սուիդաս, Լաիքիոս, և Տիւզանթ . ինչպէս նաև Պրոտոմաքոսի վրայ, որ Թրակացոց յաղթեց . ասոր յաջորդեց Տիմաս արգոսացին, որ ռամկապետական օրէնքներ հաստատեց և շատ մեհեաններ կանգնեց:

Պոլիբիոս կ'ըսէ թէ ան միջոցին որ Ալիանտոզոր և Սիւմիլիոզոր հասարակապետութեան գլուխ կեցած էին, Ռիւզանդացոց ու հոռացոց մէջ պատերազմ բացուեցաւ . որուն պատճառն էր՝ Ռիւզանդացոց Սոսիորոնի մէջ մտնող նաւերէն ստակ առնելու իրաւունքը . վասն զի ինչպէս որ Վսենոփոն իր Յունաց պատմութեանը մէջ կ'ըսէ, որ և իցէ նաև իր բերած վաճառքին արժէքին տասներորդ մասը կը վճարէր: Բայց կաւատ՝ զաղատացոց թագաւորը միջնորդ ըլլալով զիրենք հաշտեցուց:

Իսկ ան միջոցին որ Աելտերը Վսիոյ վրայ կը քայէին, Ռիւզանդացիք դիմացնին ելան ու զիրենք արգիլեցին . անոնք ալ սկսան իրենց քաղաքը աւրըշտրկել: Ռիւզանդացիք տեսնալով որ բաներնին գէշ է, իրենց դաշնակից ու մերձակայ ազգերէն օգնութիւն ուզեցին . հերակլեանց մէջ ալ հազար ոսկի ստակ առին:

Բայց Նիկոմեդէս՝ Ռիւթանիոյ թագաւորը Աելտաց հետ խաղաղութեան դաշինք դրաւ և թող տուաւ որ Վսիայէն անցնին . այս դաշինքին մէջ Ռիւզանդացիք ալ կային, վասն զի դրած էր թէ Աելտերը Ռիւզանդացոց հետ նիզակակցութիւն պիտի ընեն:

Նիկոմեդէսի մահուանէն քանի մը տարի վերջը, Վնաիոքոս ալ Ռիւզանդացոց հետ աւրուեցաւ ու իրենց գէմ պատերազմ հրատարակեց . բայց որովհետև անոնց հերակլեանց մէջ քառասուն նաև օգնութիւն եկեր էր՝ անոր համար լու մը դիմացան, որով և Վն-

տիրքոս իր պարսպ սպառնալիքները դադրեցուց :

Բիւզանդացիք շատ մը թագաւորաց ու քաղաքաց տէր ըլլալով՝ Հռովմայեցւոց հետ դաշնակցութիւն ըրին, որոնց իբրև մերձաւոր սկսան նայիլ, քանի որ անուննին Յունաստանի ու Բսիոյ մէջ տարածուեցաւ : Բայ դաշնակցութիւնը Հռովմայեցւոց Փիլիպպոսի դէմ պատերազմելու ժամանակը սկսաւ ՚ի գործ դրուիլ : Բիւզանդացիք Բնտիքոսի, Պէրսէոսի ու Բրիտոնիկոսի դէմ եղած պատերազմներուն մէջ ամենայն կերպով իրենց զօրաւոր դաշնակցացը օգնեցին, և Սիլայի, Լուկուլլոսի, Պոմպէոսի ու Բնտոնինոսի միջոցը եղած պատերազմներուն մէջ իրենց կտրձութիւնը ցրցուցին :

Բիւզանդացիք Հռովմայ մէջ ալ մեծ պատիւ ունեցան, անանկ որ ամէն ազատ քաղաքաց իրաւունքներն ունէին, պատգամաւորները դաշնաւոր ազգաց զեսպաններուն պէս պատիւ կ'ընդունէին, և թատրոններու մէջ անոնց հետ մասնաւոր տեղ կը նստէին :

Բայց աս երկու հասարակապետութեանց գեղեցիկ բարեկամութիւնը քանի մը իշխանաց հարստահարութիւններով աւրուեցաւ : Բրիտոսուէ յիսունը վեց տարի առաջ, Փիսոն՝ բղէշի փոխանորդը, ըրած յափշտակութիւններովը Յունաստանի ժողովրդոց մէջ խուսիւթիւն ձգելէն ետև, Բիւզանդացիքը հարկերով ու տուրքերով ընկճեց և վերջին խեղձութեան հասուց : Խեղճ քաղաքացոցմէ յափշտակելու բան չգտնալով, զինուորաց ձմերոցը Բիւզանդիոն հաստատեց, հրաման տալով որ ամէն անկարգութիւն ընեն : Բազաքացիք տեսնելով որ փառաւոր քաղաքնին, յարձակմունքով առնուած տեղւոյ մը պէս կ'աւրչտրկեն, գլխաւոր մարդիկներէն վեց հոգի խաւրեցին Հռովմ, որ Փիսոնի բռնած այս անկարգ ձամբուն վրայ գանգրտին : Երակուտին մէջ Փիսոնի շատ մը զօրաւոր պաշտպաններ կային : Բայց Կիկերոն Բիւզանդացոց պաշտպան կեցաւ և աս առթով

Սոն կիպարոսական գաւառաց ճառը շարագրեց : Փիսոն Հռովմ կանչուեցաւ անուանի ճարտասանին ձեռքովն, որ ամբաստանելոյն և զայրացեալ ծերակուտին դիմաց արտասանեց այն սքանչելի ջատագովութիւնը որուն մէջ Փիսոնի անիրաւութիւնները բոլոր երևան կը հանէ : « Եր լուեմ, ըսաւ, ազատ քաղքի մը մէջ՝ օրինաց և ծերակուտին հրովարտակներուն հակառակ սահմանուած այլանդակ իշխանութիւնը չեմ խօսիր այն անառակութեանց և սպանութեանց վրայ որ հասարակապետութեան նախատիւնը կը բերեն : Ընեմ խօսիր այն ազնուական օրիորդաց վրայ, որոնք խայտառակութենէ փախչելու համար իրենք զիրենք փոսերու մէջ ձգեցին ու մեռան : Փիսոն իր զօրքերուն հրամանատարութիւնը այնպիսի անձանց ձեռքը տուած էր, զորոնք իրեն չարագործութեանցը աւելի անգութագործակիցները կը կարծէր : Բիւզանդիոն արձաններով լեցուն էր, զորոնք քաղաքացիք, թէպէտև պատերազմներու պատճառաւ վերջին խեղձութեան հասած՝ բարեպաշտութեամբ պահեցին . արդ՝ այնպիսի քաղաք մը որ իր վերջի ըրած ծառայութիւններովը ծերակուտէն և Հռովմայեցոցմէ իր իրաւունքներն ձեռք բերեր էր, քու ձեռքովդ, Փիսոն, իր ամէն հարստութիւններէն զրկուեցաւ » :

Փիսոն արդարացաւ Կեսարու պատճառաւ, որ իր աներն էր . բայց միշտ պատմութեանց մէջ իբրև դաւաճան ու հարստահարող գաւառապետներէն մէկը կը յիշուի :

Հռովմէական հասարակապետութիւն վերցուելէն վերջը, կայսերք Բիւզանդիոյ կառավարութիւնը պրետորաց յանձնեցին, որոնք արիւնք ալ կ'ըսուէին, ինչպէս շատ միտալներէն կը տեսնուի : Բայ զինուորական ու միանգամայն քաղաքական գաւառապետները Հռովմէն՝ միայն ուրիշի կալուած մը տալու համար կախմունք ունէին . իսկ Բիւզանդացիք ռամկապետական իշխանութիւնը միշտ հաստատուն պահեցին, ու ամէն տարի

կայսեր դեսպաններ կը խաւրէին , որ կերթային իրենց յարգութիւնը կը մատուցանէին :

Իսկ շատ պատմագիրք կը հաստատեն թէ այս (Յունական Բրիտանոս անունը վերացեալ յիշատակութիւն մը կամ ազատութեան առ աչօք երևոյթ մըն էր : Բիւզանդիոն Հռովմայ առջև միտ նոյն մեծարանքն ունէր , որով և ամենեւին ծանր հարկերու տակ չէր իյնար : Բրիտանոսի 33 թուականին , Արդիոսի թագաւորութեան ժամանակ , Բիւզանդացոց դեսպանները ցուցցին իրենց հին ժամանակէ 'ի վեր Հռովմայ դանակից ըլլալը , և թէ ինչպէս շատ առիթներու մէջ իրենց օգտակար ծառայութիւններ ըրեր են , որով , կ'ըսէ Պլինիոս , ազատութիւն ստացան՝ որ հինգ տարի ամենեւին տուրք չտան : Եւ այս ժամանակը կայսրն անձամբ որոնէր , որովհետեւ գիտէր թէ Բիւզանդացիք (Սիրակիոյ ու Սոփորոնի պատերազմաց մէջ ինչպիսի խեղճութիւններ քաշեցին :

Բիւզանդացիք , Սեպասիանոսի ժամանակը , Սիւսիոյ գաւառապետին իշխանութեան ներքեւ ինկան . Պլինիոս ասոր համար կ'ըսէ թէ ինքը բուն Բիւթանիոյ կուսակալ էր . բայց այս բանս անուշտ կայսեր մասնաւոր յանձնարարութեամբը եղած պիտի ըլլայ , որ Բիւզանդիոյ ծախքը կարգաւորեց , և զիրենք ամէն տարի մէյմը կայսեր , մէյմըն ալ Սիւսիոյ կուսակալին դեսպան խաւրէին ազատ ըրաւ :

Սեպտիմուս Սեբրոսի և Նիգերոսի մէջ սաստիկ կռիւ մը բացուելով , Բիւզանդիոնը կործանման վտանգի մէջ ինկաւ . Նիգերոս փութացուց որ զօրքը երթայ , և քաղաքը պահպանէ , որ Սոփոյ բանալին կը սեպուէր : Բիւզանդիոն այս միջոցին Մուսելքի ամենէն բազմահարուստ , ամուր , օգտակար ու բազմամարդ քաղաքն էր . բոլոր պարիսպը պղծնէ ճանկերով հաստատած , ու շար կողմը մեծամուր աշտարակներով պատած էր :

Սեպտիմուս Սեբրոս երբոր իմացաւ

որ Բիւզանդացիք զինքն իրենց կայսր չեն ուզեր ճանչնալ , մէկէն Հռոմէն ելաւ , միտքը դնելով որ զէնքով զիրենք հնազանդեցնէ , վասն զի բոլոր Եւրոպայի մէջ միայն իրենք համարձակեցան իր նախանձորդին կողմը բռնելու :

Բիւզանդացիք դիւցազնաբար դէմ կեցան , և յուսահատաբար իրենք զիրենք պաշտպանեցին : Պաշարումը իրեք տարի քշեց : Վաւահանգիստը պաշարող նաւերը այնչափ շատ էին , որ Վիոն կ'ըսէ թէ Հռովմայ կայսերութեան ամբողջ նաւատորմից քաղաքը պատեց : Իսկ Բիւզանդացիք այլ և այլ մեքենաներ հնարեր էին , որոնցմով թըշնամեաց նաւերը կը յափշտակէին . և այս մեքենաներուն գաղտնիքը Սեպտիմուս Սեբրոսի զօրավարները ոչ երբէք կըրցան իմանալ : () Ինուց բռնութիւնը չկըրցաւ իրենց յաղթել . հապա սովը միայն ընկճեց իրենց հայրենասիրութիւնը : Երբոր վերջին յուսահատութե մէջ էին , սկսան իրենց աստուածներուն և երևելի մարդկանց արձանները պարիսպներուն վրայէն զինուորաց վրայ թաւալել , որոնք այսպիսի յանդգնութիւն մը տեսնելով սարսափած մնացին : Բրիտանոսի ու Նիգիէասի ձեռքին տակ շատ մը ճարտարապետներ հրաշալի մեքենաներ հնարեցին որոնցմով ամէն տեսակ դիւրավառ նիւթեր կ'արձրկէին : Կանայք մազերնին տուին որ չուան շինուի . ամէնքն ալ կը ջանային մէկմէկէ աւելի եռանդ ու կտրճութիւն ցուցնել : Փուճ տեղը Սեպտիմուս Սեբրոս Նիգերոսի գլուխը նիզակի մը ծայրն անցուցած տնկել տուաւ . վասն զի այնպիսի ահաւոր տեսարան մը փոխանակ Բիւզանդացիքը լքուցանելու , կրկնապատիկ կտրճութիւննին աւելցուց :

Բրիտանոս իրենց կ'ըսէր որ , “ Եթէ քանի մը օր ալ ունենայի , կրնայի մէկ նոր մեքենայ մըն ալ հնարել ու անով պաշարողները բոլոր ջախջախել , ” :

Իսկ զժբաղդաբար շատ ամիսներէ 'ի վեր ժողովուրդը սովէն կը ջարդուէր . և երբոր այնպիսի վիճակի մը հասան որ ալ սկսան պարիսպներուն վրայ մեռած



Մարայ Պուռնու :

իրենց եղբարցը՝ բարեկամացը գիակներն ուտել, վերջապէս որոշեցին որ անձնատուր ըլլան, բայց կանայք սա բանիս նախ գերբնական արուածք մը դէմ կեցան . շատերն եղան որ շնչասպառ պատերազմէն դարձած՝ հօրերնուն, որդիքներնուն ու փեսաներնուն ոտքն իյնալով ստիպեցին զիրենք որ աւելի յանձն առնուն մեռնիլ քան թէ յաղթականին իշխանութեան առջևը խոնարհիլ :

Սեպտիմոս Սեբրոս շատ անգութ կերպով յաղթանակը կատարեց . բոլոր կուսակալներն ու զինուորները սպաննել տուաւ . ու միայն Ռիսկոսը կենդանի պահեց : Արքայը զինքը Սեպտիմոսի դիմացը տարին, որ իր ատենական գահոյն վրայ նստեր էր . «Դուն ես, ըսաւ, որ այն պատերազմական մեքենաներն հնարեցիր, որպէս զի զօրքերս ջարդես . արժանի ես մահուան :

«Սեծ փառք կը սեպեմ, գոռոզաբար պատասխանեց ճարտարապետը,

եթէ Ռիզանդիոնը պաշտպանող քաջաց հետ գերեզման իջնեմ ,» :

— «Ուրեմն կայսեր բարկութենէ չէս վախնար :

— Սախը՝ վատաց և իրենց պարտքը չճանչցողաց համար է ,» :

Մնատեն Սեպտիմոս զօրապետներէ մէկուն, «Մյս մարդը քեզի կը յանձնեմ, ըսաւ . վտանգաւ կենացդ զինք պիտի ինամես ,» : Արկորոդ օրը իրեւամէն տեսակ պատիւ շնորհելով, սիրտը շահեցաւ, և անկէց վերջը շատ բաներու մէջ իրեն տաղանդը բանեցընել տուաւ :

Արչափ որ Ռիզանդիոյ զարդ տուող թատրոններ, բաղնիքներ և ուրիշ շէնքեր կային, բոլորն ալ կործանել տուաւ բնակչաց ստացուածքը աճուրդի հանուեցան, և Սոփորոնի հասարակ պետութիւնը ոչ միայն իր ազատութիւնը, այլ նաև քաղքի անունը կորսնցնելով, Սերինթիոյ հասարակ աւան մը դարձաւ : Բոլոր պատուարները քան

դուեցան, թէպէտև շատ զօրավարներ
դէմ կեցան ըսելով, որ Ռիզանդիոյ
ամրոցները՝ Ռիոյ բարբարոսաց դէմ
հովմայեցւոց պատնէշը կը կազմեն :

Սուրբաս կը պատմէ թէ, Սեպտի-
մու Սեբրու երբոր այս դիպուածէս քիչ
մը վերջը Ռիզանդիոն գնաց, ժո-
ղովուրդը ձիթենույ ձիւղերով դիմացն
եղա՝ իրմէն ներումն խնդրելու համար :
Եւս բանիս վրայ Սեպտիմուսի սիրտը
շարժելով, դահլիճներէն քանի մը
հատը շնորհեց իրենց, վերջը շինել
տուաւ կրկէս մը, թէատրոն մը, Օւե-
քսիպեանց բաղնիքները, և ուրիշ
քանի մը հասարակաց շէնքեր և ա-
մէնքն ալ իր անունովն անուանեց :
Սամանակ անցնելով, Արարկալային
աղաչանքին զիջանելով, քաղաքացւոց
առջի իրաւունքներն ու արտօնութիւն-
ները նորէն շնորհեց, և ՚ի պատիւ Ռի-
տոնիսոսի, քաղաքն ալ Ռիտոնիսա ա-
նուանեց :

Ռիզանդացիք նորէն 263^{ին} Վալիէ-
նոս կայսեր ձեռքէն շատ բաներ քաշե-
ցին . ասիկայ, Պոլլիոն պատմագրին ը-
սածին համեմատ, արևելք գնաց որ զի-
րենք պատժէ, առանց ամենևին աս իր
վրէժխնդրութեանը պատճառ մը ունե-
նալու . հաւանական է որ աս անգութ
ու անառակ մարդը փառասիրութենէն
շարժած այսպիսի բանի մը ձեռք զար-
կած ըլլայ, կամ թէ խելքը անանկ փը-
ջեր է : Օրքերը պարիսպներուն տակ
կեցրնելէն ետև, գնաց քաղաքին ամրոց-
ները դիտեց ու տեսաւ որ քաղաքն առ-
նելու համար տարիներով պէտք է պա-
շարել . ան ատեն խաբէութեան ձեռք
զարնելով, հասարակապետութե՛ գլխա-
ւորներուն հետ խօսեցաւ, և խնդրեց որ
իբրև բարեկամ ներս մտնէ : Ռիզան-
դացիք անխոհեմութեամբ անգութ և
խորամանկ կայսեր խօսքին հաւատալով,
իբրև դաշնակիցներս ընդունեցան զին-
քը : Վալիէնոս իր բնական անամօթու-
թեամբ խոստամունքը չպահելով, բո-
լոր զօրքը ու գլխաւոր բնակիչները ջար-
դեց :

Ռիզանդացիք այս կոտորածէն վեր-

ջը, վաճառականութեան միջոցով քիչ
ատենուան մէջ կըրցան ըրած կորուստ-
ներնուն շուտով դարման ընել . և ի-
րաւցնէ վեց տարի անցնելէն վերջը Ալ-
լոդիոս Բ . կայսեր ժամանակը, Վոթա-
ցւոց վրայ յարձրկեցան, որոնք Սու-
փորոնի մէջ մտեր էին, և փառաւոր
յաղթութիւն մը ըրին :

Սաքսիմիանոս 313^{ին} իկիանոսի
դէմ պատերազմ բացած ըլլալով, Ռի-
տոնեստանէն դէս ՚ի Սիրակիա անցաւ,
որպէս զի Ռիզանդացիքն ստիպէ որ
դռները բանան իրեն . տեսնելով որ
սպառնալիքն ու աղաչանքը բանի չե-
կան, բռնութեան ձեռք զարկաւ : Սե-
կէն քաղաքը պաշարեց, ու տասնըմէկ
օրուան մէջ քաղքին տիրեց : Բայց
իկիանոսէն յաղթուելով, թշուառու-
թեամբ մեռաւ, ու գէշ համբաւ մը
թողուց :

Եւ ատեններս, կ'ըսէ Սիպպոն,
հուովմէական տիեզերակալութիւնը Սու-
տանդիանոս ու իկիանոս մէջերնին
բաժնեցին : Եւջինը Ռիւմուտք կը կա-
ռավարէր, երկրորդն Ռիւեւքը : Ար-
յուսացուէր որ աս երկուքը որ Սաք-
սենտիոսի ու Սաքսիմիանոսի յաղթե-
ցին, քաղաքական պատերազմներէ յոգ-
նած, և իրարու դաշնակից, իկիանոս
ալ Սոստանդիանոսի Սոստանդիա աղ-
ջիկն առած ըլլալով, բոլորովին փառա-
սիրութեան առիթներէ ետ կենան,
կամ գէթ բաւական ատեն անցնելէն
վերջը սկսին : Բայց մէյմըն ալ Սաքսի-
միանոսի մահուրնէն տարի մը վերջը,
երկուքն ալ զէնքերնին իրարու դէմ
դարձուցին :

Եւջին պատերազմը Պանոնիայի Ար-
բալիս քաղքին քովն եղաւ . իկիանոս
յաղթուեցաւ, ու շուտով մը ետ քա-
շուեցաւ, որպէս զի երթայ Վակիա ու
Սիրակիա նոր բանակ մը կազմէ :

Երկրորդ պատերազմը Սարգիոյ դաշ-
տին մէջ եղաւ, առջինին պէս սաստիկ
ու արիւնահեղ . իկիանոս նորէն յաղ-
թուեցաւ, բայց և այնպէս թշնամիք կը
վախնային իրմէ . ան ատեն իր դես-
պանը Սիստրիանոս՝ Սոստանդիանոսին

խաղաղութեան պայմաններ առաջարկեց, ան ալ ընդունեցաւ : Կոստանդիանոս՝ Պանոնիան, Դակիան, Եպիդորոնիան, Դաղմատիան ու Յունաստանն իրեն սեպհականեց . Իլիւանոսի միայն (Թրակիան, Փոքր Բիւիան, Բսորեստանը և Լագիպոսը տուաւ :

Բայց անկարելի էր որ այս խաղաղութիւնը երկար տևէր . Կոստանդիանոս, արևմտեան Լաբոպիոյ ամէն ազգաց տիրած ըլլալով, չուզէր որ Հռովմէական կայսրութիւնը երկու մաս բաժնուի . և իր հանձարոյն մեծութեանը ու զօրութեանը վրայ վստահ ըլլալով, միտքը դրաւ որ, առանց իր անձին նախատանաց առիթ մը տալու, իր ընկերը աթուռէն ձգէ, որուն տարիքին շատութիւնը և զզուելի ախտերն արդէն զինքը կործանման վտանգի մէջ ձգեր էին : Բայց երբոր վտանգը մօտեցաւ, հինաւուրց կայսրն, իր առջի քաջութիւններն ու հանձարը յիշելով, որոնց մով կայսերական ծիրանւոյն արժանի եղեր էր, բոլոր արևելքի զօրութիւնը մէկտեղ գումարելով, Բնդրիանուպօլսոյ դաշտերը իր զօրքերովն լեցուց, և նաւերովն Լաբեսպոնտոսը ծածկեց, ու պատնիշափակ բանակի մը մէջ կեցած թշնամւոյն գալստեանը կը սպասէր : Կոստանդիանոսի վարպետ հնարքներուն դիմացը Իլիւանոսի ըրած զգուշութիւններէն մէկն ալ բանի չեկաւ . արիւնալից պատերազմով մը բոլորովին բանակը ջարդուեցաւ, և չկարենալով դիմանալ, Բիւզանդիոն գնաց ամրացաւ : « Ի՞նչ բարեկամք իմ և ընկերակիցք, ըսաւ իր հաւատարիմներուն ու պալատականներուն, ահաւասիկ կեցեր են ձեր աստուածներն, զորոնք ձեր նախնեացը սովորութեանը և օրինացը համեմատ պարտրկան էք խորին յարգութեամբ մեծարելու : Բն մարդը որ մեզի դէմ պատերազմելու կու գայ, իր հայրենեաց կրօնքը մէկդի թողլով, կ'ուզէ մէկ անձանօթ ու ամպարիշտ կրօնքի մը ձեռք զարնել : Բոլորովին մոլորած, կ'ուզէ օտար աստուած մը պաշտել, և անոր դժնդակ պատկերը հռովմէական

բանակաց զլուխը շողացնել : Կուրօրէն այս աստուծոյն վրայ վստահացած կը համարձակի մեզի ու իր թողուցած աստուածոցը դէմ զէնք առնուլ : Կործր պիտի ցուցնէ թէ որոնք են ճմարիտ աստուածները, արդեօք իրեն պաշտածը, թէ այն որ մենք կը մեծարենք : Եթէ Կոստանդիանոսի այս անձանօթ աստուածը այնչափ ոյժ ունենայ որ ինքը մինակ կարենայ մեր բազմաթիւ աստուածներուն դէմ դնել, անտարակոյս ան պիտի ըլլայ ճմարիտ աստուածը զոր պարտրկան ենք պաշտել, 'ի վերքան զամենայն աստուածս որ ինչուան այսօրս ճանչցեր ենք » : Իլիւանոս այս յորդորական խօսքս զուրցելէն վերջը, զորն որ Լաւսբիոս կեսարացին աւանջալուր անձանց վկայութեամբն 'ի մէջ կը բերէ, սկսաւ նորէն պատրաստութիւն տեսնել, որպէս զի առջի երկու կոտորածներուն դարման մը ընէ :

կը շարունակուի :

Դիւցազներգակ քերթոչքիւն :

(Տես երես 171)

Դիւցազներգակ քերթութե պաւհանջած երրորդ յատկութիւնն է սիրելի և ախորժելի ըլլալ : Բն բանիս համար բաւական չէ ձեռնարկութեան մեծութիւնը, որովհետև զուտ քաջութեան գործողութիւնները որչափ ալ դիւցազնական ըլլան, կրնան ցուրտ և ձանձրացուցիչ ըլլալ : Ետ հարկաւոր է գիտնալ անանկ նիւթ մը ընտրել որ 'ի բնէ հասարակաց սիրելի և ախորժելի ըլլայ . ինչպէս զոր օրինակ՝ երբ բանս տեղը իրեն դիւցազնը կ'ընտրէ, պէտէ որ այնպիսին հիմնադիր կամ ազատարար կամ իրեն ազգին մէջ հասարակաց սիրելի անձն մը ըլլայ . և երբ այլ և այլ ձեռնարկութեանց վրայ կը խօսի, պէտք է որ հոչակաւոր և հանդիսաւոր դէպքեր ըլլան անոնք՝ կամ կարևոր հետեւանք ունեցող գործողու-